



Bureau du Primat
Diocèse de France
de l'église apostolique arménienne
27 février 2018 – No 2

Առաջնորդարան Հայաստանայց Առաքելական Եկեղեցու, 27 Փետրուար 2018 – N°2

ԴՈՎՏՈՐ ՍԱՐԳԻՍԵԱՆԻ ԱՅՅԸ ՓԱՐԻԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

Երեքշաբթի, Փետրուար 6-ին, Մեծ Բրիտանիայի մեջ Հայաստանի դեսպան Արմեն Սարգսեան, այցելեց Փարիզի հայկական եկեղեցու թեմական գրասենեակ, հանդիպելու համար Ֆրանսահայ Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վահան Եպիսկոպոս Յովհաննէսեանի եւ հայկական տարբեր կազմակերպություններու հետ: Միութիւններու ներկայացուցիչներու հետ հանդիպումը սկսաւ Գերաշնորհ Վահան Յովհաննէսեանի կողմէ արտասանուած ողջոյնի խօսքով, այնուհետեւ ան դրկտոր Սարգսեանի ձեռք բերած նուաճումներու եւ անոր ստանձնած պաշտօններու ամփոփումը կատարելով զինք հանրութեան ներկայացուց: Այնուհետեւ Պր. Սարգսեան ներածական յայտարարութեամբ հանդէս եկաւ եւ նախագահ Սերժ Սարգսեանի կողմէ, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի պաշտօնին որպէս թեկնածու իր նշանակումէն վերջ կատարուող, այս ոչ պաշտօնական հանդիպումին իմաստը բացատրեց: Ան, այս պաշտօնին համար իր թեկնածութիւնը առաջարկած ըլլալուն համար, իր ուրախութիւնը ու երախտագիտութիւնը յայտնեց Նախագահին: [Սխմել այստեղ:](#)



ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆՂԱՆԻ ՓԵՏՐՈՒԱՐ 11-ԻՆ

Կիրակի, Փետրուար 11-ը Բուն Բարեկենդանի տօնն էր: Հայերը Մեծ Պահքի շրջանը սկսելէ առաջ, իրախճանքներով եւ ընթրիքներով Բուն Բարեկենդանը կը տօնէին: Ֆրանսահայոց Թեմի Փարիզի Մայր Տաճարին մէջ, հաւատացեալներու մեծ բազմութեան մը ներկայութեամբ, Գերաշնորհ Վահան Եպիսկոպոս Յովհաննէսեան օրուայ Սուրբ Պատարագը մատուցեց: Եկեղեցու մէջ նոյնիսկ ոտքի կենալու տեղ չկար: Իր քարոզին մէջ Գերաշնորհ Վահան Եպիսկոպոս մանրամասն բացատրեց Մեծ Պահքը, անոր նպատակը եւ իմաստը: Ան բացատրեց նաեւ այս հոգեւոր վարժութեան երեք սիւները, որոնք են՝ ծոմապահութիւն, աղօթք եւ բարեգործութիւն: Պատարագէն եւ Սուրբ Հաղորդութեան բաշխումէն վերջ, Սրբազան Հայրը, Մեծ Պահքի շրջանին 40 օր փակ մնալիք խորանին վարագոյրը գոցեց: Որպէս զոջման եւ հոգեւոր կարգապահութեան նշան, հայերը Մեծ Պահքի շրջանին հաղորդութիւն չեն ստանար: 12 Փետրուարին սկսող Մեծ Պահքը, 25 Մարտ 2018-ի Ծաղկազարդի կիրակիէն օր մը առաջ կը վերջանայ: [Գերաշնորհ Վահան Եպիսկոպոս Յովհաննէսեան հրապարակային յայտարարութիւն մը պատրաստած է որու կարելի է ծանօթանալ այստեղէն:](#)



ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐ

Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի Թեմի առաջնորդարանի, քրիստոնէական կրթութեան ծրագրի անդամները գոհունակութեամբ կը յայտարարեն թէ «Եկեղեցաւեր Երիտասարդութեան» հետ համագործակցութեամբ Մեծ Պահքի շրջանին կրթական յատուկ նիստ մը կը պատրաստեն: Գերաշնորհ Վահան Եպիսկոպոս Յովհաննէսեան համառօտ կերպով պիտի ներկայացնէ օրուայ նիւթը: Աւելի վերջ հարցում-պատասխանի բաժին մը պիտի ըլլայ, ուր փափաքողները օրուայ նիւթին հետ կապուած իրենց հարցումները պիտի կարենան ուղղել: Նիստը տեղի պիտի ունենայ ժամը 20:30-ին, Ֆրէնկեան սրահին մէջ, ժամը 19-ին սկսող Մեծ Պահքի շաբաթական հսկումէն վերջ: Օրուայ ներածական նիւթն է՝ "Ըստ Աստուածաշնչի, այն ամէն ինչ որ Աստուած ստեղծած է, լաւ է: Ուրեմն այս աշխարհի մէջ ինչո՞ւ չարիք կայ:"

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԸ ԱՅՅԵԼԵՑ ՆԱԵՒ ՓԱՐԻԶ

Փարիզի մէջ կարծես ամէնամեայ ամանորոյթի վերածուած է, երիտասարդներու եւ սիրահարներու տօնը՝ Ս. Սարգիսը նշելը: Այս տարի Յունուար 27-ը եւս ուրախ եւ օրհնութիւններով լի օր մը եղաւ Փարիզի բնակ մեր երիտասարդներու համար: Մայր Տաճարի «Ս. Յովհաննէս Մկրտիչ» Երիտասարդաց Միութեան նախաձեռնութեամբ եւ Դպրոցատէր Վարժարանի նախկին Սանուց Միութեան աջակցութեամբ հիւրընկալուեցան անլի բան 150 երիտասարդներ: Երեկոն սկսուեցաւ օրհնութեան կարգով եկեղեցու մէջ, որու աւարտին Ս. Յունիկ քնկ. Սարգսեան Ս. Սարգիսի եւ երիտասարդութեան մասին իր պատգամը փոխանցեց ներկաներուն: Օրհնութենէն վերջ Նուրհան Ֆրէնկեան սրահի մէջ ողջոյնի խօսքով հանդէս եկան երիտասարդաց միութեան աստեալատուի Հուրի Ասատուրեան եւ «Դպրոցատէրի» նախկին սաներէն Մեակ Սարիկայան: Ամփոփապէս յետոյ մատուցուեցաւ ճոխ հիւրասիրութիւն, որմէ ետք մինչեւ ուշ գիշեր շարունակուեցան երիտասարդական երգերը, խաղերը եւ պարերը:



ՄԵՏ ՊԱՇՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

Մեծ Պահքի դարերու ամանորոյթին ունեցող Հայ Առաքելական Եկեղեցին, որպէս ապաշխարութեան նշան, պատարագի ընթացքին խորանի վարաքոյրը կը գոցէ եւ հաւատացեալները Սուրբ Հաղորդութիւն չեն կրնար ստանալ: Նոյն շրջանին եկեղեցու շարականներու մէջ ալ փոփոխութիւններ կը կատարուին եւ զոջում եւ ապաշխարութեան շարականներ կ'երգուին: Օգնելու համար որ հաւատացեալները աղօթքի վրայ կեդրոնանան, շաբթուայ ընթացքին լրացուցիչ արարողութիւններ կը կատարուին: Ֆրանսահայոց Թեմի կապուած ծովերը չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը յատուկ հսկումներ կը կատարեն: Մանրամասնութիւններուն համար կարելի է ծովերու գրասենեակներուն դիմել: Փարիզեան շրջանին մէջ, չորեքշաբթի երեկոյեան հսկումներ կը կատարուին բոլոր եկեղեցիներուն մէջ: Ուրբաթ իրիկունները հաւատացեալները շրջանի հինգ եկեղեցիներէն մէկուն մէջ կը հաւաքուին, հսկումի աղօթքը ընթրիքով մը կը շարունակուի: Այս Ուրբաթ, 2 Մարտ 2018-ին հսկումի արարողութիւնը պիտի կատարուի Բսի-լէ-Մուլիոնի Սուրբ Մարիամ Աստուածածին Եկեղեցու մէջ:



ՍՈՒՄԿԱՅԻԹԻ 30 ԱՄԵՍԿԸ ԱԷԵՒՍՏԵԱՆ ԵՒՐՈՊԱՅԻ

1988-ի Փետրուար 27-էն 29-ը, Ադրբեջանի իշխանութիւններու կողմէ, Պաքուն ընդամենը 30 քիլոմէթր հեռաւորութիւն վրայ գտնուող, Սումկայիթի հայերու դէմ վայրագութիւններ եւ գանգուածային բռնագաղթ կատարուեցաւ: Հազարաւոր հայեր, որոնց մեծ մասը կիներ, մանուկներ եւ տարեցներ էին, այս ծրագրուած կոտորածի ընթացքին զոհուեցան եւ անոնց նախնիների գոյքն ալ թալանուեցաւ: Այս տխուր տարեկիցի կապակցութեամբ Արցախի Ազգային ժողովը յայտարարութիւն մը հրատարակեց, ու կ'ըսուի՝ «Սումկայիթի մէջ կատարուած յանցագործութիւնները խորականութեան, էթնիկ գտնումներու եւ հայ ժողովուրդը Ադրբեջանէն վնասելու քաղաքականութեան կրկին մէկ դրսեւորումն էին: որը : Սումկայիթի շրջանի Ադրբեջանական իշխանութիւնը, անպատիժ մնալով շարունակեց Նախիջեանի օրինակը: Սումկայիթեան ցեղասպանութեան ժամանակ զոհուած անմեղ հայերու յիշատակին, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը կը դատապարտէ խորականութեան, օտարատեցութեան եւ անհանդուրժողականութեան բոլոր դրսեւորումները եւ կը շարունակէ հաւատալ, որ պաշտօնական Պաքուն կը հետապնդէ ցեղասպանութեան քաղաքականութիւն, որու վերջինը արտայայտութիւնը եղաւ 2016-ի ապրիլին Արցախի քաղաքացիական բնակչութեան կոտորածները »: Ֆրանսիայի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Վահան Եպիսկոպոս Յովհաննէսեան, Փետրուար 12-ին, Արեւմտեան Եւրոպայի, մէկ միլիոնէ անլի հայերուն սպասարկող, մեր բոլոր եկեղեցիներուն որկած շրջաբերականով անոնց հրահանգած է որ յիշեն այս տխուր տարեդարձը եւ զոհերու համար հոգեհանգստեան պաշտօն կատարեն, Կիրակի Փետրուար 25-ին: Թեմի որոշ եկեղեցիներու մէջ, ինչպէս Փարիզի Մայր Տաճարը, այս առիթով յատուկ ծրագիր մշակուած է:



ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ...

Ոտնլուայի Արարողութիւն: Այս տարի 29 Մարտին կատարուելիք Աւագ Հինգշաբթի օրուայ Ոտնլուայի Արարողութեան պիտի նախագահէ Գերաշնորհ Վահան Եպիսկոպոս Յովհաննէսեան: Նկատի առնելով որ 2018 տարին նշանակուած է Երիտասարդութեան Տարի, Առաջնորդարանի գրասենեակը կը հրաւիրէ 14 տարեկան եւ անլի բարձր տարիքի մեր տղաները, որպէսզի արձանագրուին այս տօնին համար: Ոտնլուայի մասնակցելիք տղոց թիւը սահմանափակ (12) է: Կը խնդրուի դիմել քարտուղարութեան bureauduprimat@diocesearmenien.fr

Փետրուար Février

3.Տօն Սրբոց Երուսաղէմայ հայրապետին, հայրապետին մերոյ Յովհաննու Օձնեցոյն, եւ վարդապետացն մերոց Յովհաննու Որոտնեցոյն եւ Գրիգորի Տաթեւացոյն
Jean, patriarche de Jérusalem, notre patriarche Hovhan Oznetsi (Jean d'Otzoun, 717-728), nos docteurs dans la foi Hovhan Vorotnetsi (Jean de Vorotn) († 1388) et Grigor Tatevac'i (Grégoire de Tathev, † 1410)

4. Մեծ Պահք Դ Կիրակի «Տնտեսի»
4ème Dimanche du Carême, "L'Econome"

7. ՄԻՋԻՆԷ - MI-CAREME

10. Տօն Սրբոց Մանկանցն քառասնից, որք ի Մեքաստեա կատարեցան:
Les quarante martyrs de Sébaste

11. Մեծ Պահք Ե Կիրակի «Դատարոյ»
5ème Dimanche du Carême "Le Juge"

17. Գրիգորի Լուսաւորչին մուտն ի Վիրապ
Commemoraison de St Grégoire l'Illuminateur, de son supplice et de son Entrée dans la basse-fosse "KHOR VIRAB"

18. Մեծ Պահք Զ Կիրակի «Գալստեան»
6ème Dimanche du Carême "La Venue"

24. Յիմատակ յարութեան Ղազարու
Commemoraison de la résurrection de Lazare

25.Ծաղկազարդ
DIMANCHE des RAMEAUX

